

## ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆԻ ԶԶԵՐԲԵՉԱՅ ԵՒ ԶԶԵՐԲԵՉԱՀԱՅՈՒՅՑ

(Նարայարութիւն. Տես Ե տարի էջ 140.)

Մնացորդի Բրիտանեացիացի իջեցնելու և յայլ ժողովուրդս բնակեալս յայնկոյս գետոյն Կուպանայ, եւ հին եւ նոր արարողութիւնք եւ սովորութիւնք նոցա :

Գ.

*Վասն Ածրխոյ կոչեցեալ ժողովրդոց.*

Ի վերայ լերանց Ածրխոյ կոչեցեալ տեղոյն կառուցեալ կան երկու եկեղեցիք քարաշէնք, յորոց մեծագոյն է առ ամբողջան Ռուսաց որ կոչի *Փիստուկս*, յորում են բազմաթիւ գրեանք. եւ միւսն հեռի է աստի :

Բնակիչք սահմանացս Ածրխոյ երբեմն հպատակէին իշխանի ուսման *Գեղեղրի* կոչեցելոյ : Սոքա այլով լեզուաւ խօսին, եւ ուտեն միս խոզի եւ պահս պահեն :

Ըստ պատմելոյ նոցա, յառաջ քան զամս վաթսուն ունէին սոքա զքահանայ. այլ ի պակասել կարգաւորաց հետ զհետէ մոլորեալ են եւ ընկըմեալ ի կռապաշտութիւն : Իսկ այժմ բազումք ի սոցանէ ընկալեալ են զդաւանութիւն Ռուսաց, եւ բնակին առ եզերքք Սեաւ ծովու մերձ յամբողջն. գտանին եւ յԱնափայի ամբողջին ի սոցանէ անձինք 30 : Հետաքրքրութեամբ հարցի ես ցնոսա եւ զննեցի, այլ նոքա պատասխանէին ինձ անծանօթ լեզուաւ : Ազանելիք կանանց նոցա եւ կապիչք գլխոց՝ նման են ազանելեաց գիւղացի կանանց Վրաստանի. իսկ արանց ազանելիք նրման են Չերքեզաց :

Դ.

*Վեճի ծագեալք իմեջ Չերքեզաց ի ժամանակս ընդունելոյ նոցա զդաւանութիւն Մանսէթի :*

Պատմի թէ յիսուն ամօք յառաջ ճափընեցի Չերքեզք տեսանելով զՆրիմեցիս, զԱնափայեցիս եւ զնորայս մահմետականս, եւ լսելով թէ Կապարեայեցիք եւս տարակացեալ են, ինքեանք եւս յօժարին մտանել ի կրօն Մահմետի. վասն որոյ եւ մզկիթս շինեն եւ երկրպագութիւնս առնեն ի հարաւ : Բայց Նաթուխայեցիք ոչ հետեւեցան նոցա,

այլ երկրպագէին խաչին՝ յարեւելս հայեցով : Ընդ այս սրտմտեալ ճափընեցի մահմետականք գնացին իմէջ Նոթխաչից, եւ իտեղիս տեղիս խորտակեցին զխաչս նոցա եւ այրեցին ի հուր. Նաթուխայեցիք եւս ժողովեալ բազմութեամբ դիմեցին ի վերայ ճափընեցոց, եւ քանդեցին զմզկիթս նոցա : Եւ այսպէս բացաւ վէճ եւ խռովութիւն մեծ իմէջ երկուց ժողովրդոցն այնոցիկ. քանզի Նաթուխայեցիք ասէին թէ դուք մեր եղբարք էիք հաւատակիցք, ընդէ՞ր թողիք զին կրօնն եւ ընկալայք զնոր դաւանութիւնդ. մեր ընդ այդ չեմք հաճ եւ հաւան. այլ արիք կարուք կրկին զառաջին ձեր հաւատս : Այս վէճ տեւեաց զամս քսան. քանիցս անգամ ժողովեալ գնացին յԱնափայի ամբողջն առ փաշայն՝ իրաւունքս խնդրել ինմանէ, եւ փաշայն յորդորէր ըզՆաթուխայեցիս մտանել ի մահմետականութիւն : Այլ Նաթուխայեցիք պինդ կացեալ ի հաւատս իւրեանց՝ խնդրէին իրաւունս առնել նոցա, զի խորտակեցին եւ այրեցին զիւրեանց խաչս. իսկ ճափընեցիք յառաջ բերէին զայրելն մզկիթի իւրեանց ի Նաթուխայեցոց :

Յետ երկար վիճից եւ գանգատանաց Յշմարտի կողմն Նաթուխայեցոց այնու՝ զի ասէին, խաչապաշտից օրէնք յառաջ եղեալ են քան ըզՄահմետին, եւ մեր խաչապաշտք եմք. վասն է՞ր դուք թողին զխաչապաշտութիւնն, եւ զիա՞րդ համարձակեցան զխաչս հանել ի տեղեաց իւրեանց, խորտակել եւ այրել : Այսպէս պինդ կացեալ խնդրէին զվրէժ յանդգնութեան նոցա :

Տեսեալ փաշային՝ թէ չկարէ դատաստան առնել իմէջ երկուց ժողովրդոցն, լաւ վարկաւ խաղաղութիւն առնել իմիջի նոցա, ասելով թէ դուք մի ազգ էք եւ մի եղբարք, թողէ՞ք միմեանց ըզվնան. եւ այնպէս հաշտեցոյց զնոսա : Այս վերոյիշեալ մզկիթ այրեցաւ յառաջ քան զ10 ամ, եւ կառուցեալ կայր ի տեղոջ ճափընի, որ այժմ

Ապին կոչի, ուր եւ կանգնեալ է ամրոցն Ռուսաց, եւ գոյ ինմա եկեղեցի մի, որոյ պաշտօնեայ է առաքինի վարդապետ ոմն Ռուսաց՝ Պայեսիոս անուն, երիտասարդ հասակաւ, եւ պսակեալ իկայսերէ ոսկեխաչիւ: Ձայս ամրոց պահպանեն ղազախք Ձեռնմօտի:

Ե.

*ժամանակ ընդունելոյ Շահշըխեցոց եւ այրոց լեռնականաց զիրօն Մահմեթի.*

Յառաջ քան զամս երեսուն յԱնափա ամրոցին նստէր Հասան փաշա: Սա ելեալ շրջի իմէջ Ձերքեզաց՝ նաթուխայեցոց, Շահշըխեցոց, եւ Ապազայից, յորդորէ զնոսա դառնալ իկրօն Մահմեթի, ոմանց ընծայս պարգեւէ, եւ զոմանս բանիւ ստիպէ թողուլ զիւրեանց կրօնս. եւ այսպէս հաստատեալ զնոսա երգամբ իհաւատն Մահմեթի թողու առ նոսա զբազմութիւն կարգացողաց եւ վարդապետաց իւրոց, զի ուսուցեն զկրօն եւ զգիրս իւր, եւ ինքն դարձ առնէ իտեղի իւր. եւ ահա յայնմ ժամանակի մոծաւ իՁերքեզս մահմետականութիւն, եւ հետ զհետէ հաստատեցաւ:

2.

*Պըխեւարախ կոչեցեալ ժողովուրդի.*

Իվերայ լեռանցն որ իկողմն էլարուզի՝ բնակին ժողովուրդք կոչեցեալք Պըխեւարախք, եւ ժողովուրդ մի եւս անուանեալ Խուշխուժանցիք, յանուն տեղոյ բնակութեան իւրեանց: Սոքա ի Ձերքեզաց կոչին լեռնաբնակք, եւ սոցին երեւելի մարդաշատ գիւղաքաղաքն կոչի Հագուար, որ կառուցեալ է իմէջ խորագոյն ձորոյ միոյ, եւ յամենայն կողմանէ պատեալ է բլրովք իբրեւ զամրոց մի պարսպափակ: Բմպեն զջուր աղբերաց, եւ միայն զմի գետակ ունին Ֆէց կոչեցեալ: Այսոցիկ երկուց ազգացս լեզուք ոչ մեծ ինչ տարբերութիւն ունին իլեզուէ Ձերքեզաց. եւ Ձերքեզաց սակաւ ինչ դժուարափաս է բարբառ սոցա, բայց բազում երթեւեկութիւնս եւ տուրեւառութիւնս առնելով ընդ նոսա, ոմանք կատարելապէս իմանան զլեզուս նոցա: Բնաւորութիւն սոցա, վարք

եւ սովորութիւնք զգեստուց եւ կերլեաց ամենայնիւ նման են Ձերքեզաց, նմանապէս եւ կենցաղավարութեամբ եւ հիւրընկալութեամբ չեն տարբեր ինոցանէ: Չունին սոքա օրինաւոր գիւղօրայս մարդաշատս, այլ բնակին ցիր եւ ցան հեռի յիրերաց՝ մերձ իգիւղաքաղաքն Հագուար, եւ այլք եւս սփռեալ են իլեռնավայրս եւ յանտառս ըստ օրինակի Ապազեղցոց: ՁԹիւ ժողովրդոցս ասեն ոչ աւելի քան զ2000 գերդաստանս:

Բաց իսոցունց բնակի իծայր լերին մերձ առ գետակն Ֆէց եւ ժողովուրդ մի կոչեցեալ *Ձեհրայ*, եւ որպէս հաւանական թուի՝ իսոցանէ ելեալ եւ ցրուեալ են Ձերքեզք եւ Ձեչենք:

Իբարձրաւանդակի այսր լերին կանգնեալ է ամրոցն Աիմէթ, յորում բնակին զօրքն Ռուսաց, եւ յայսմ լեռնէ բղխին ակունք Լապայ գետոյն: Աստանօր է հանքն գայլախազից (*չազմազ քաշը*): Իբարձունս այսր լերին մեղուք անթիւք ժողովեալք յօրինեն զմեղր, այլ աւաղ զի անմերձենալի է. բայց զօրապետն Ձաս՝ հնարագիտութեամբ գնացեալ անդր զօրօք իւրովք, եւ զտեղին տեսեալ է եւ հանեալ զմեղր, եւ բաժանեալ իզօրս իւր. Թէպէտ եւ ասեն Թէ անհնար է ելանել անդր, քանզի առ ոտամբ լերինս հոսի գետն Լապայ, իսկ բարձրաւանդակ լերինն է ժայռ ողորկ եւ ուղղաբերձ:

Ե.

*Ուպրխ ժողովուրդի.*

Բնակին իլերինս եւ յետ կուսէ լեռանց մինչեւ ցՍեաւ ծովն եւ ժողովուրդք կոչեցեալք Ուպրխ: Սոքա եւս ունին *կոզսկն*, եւ երեւելի են իմէջ Ձերքեզաց ուժեղութեամբ եւ քաջութեամբ: Ունին պարտէզս պտղատու ծառոց եւ որթս խաղողոյ, յորոց եւ ձմէն եւ պատրաստեն զգինի համեղ: Չունին ընդարձակ դաշտօրայս հերկելոյ արօրիւ, այլ բափօք եւ փայտատիւք բրեն եւ ցանեն: Լեզու սոցա տարբեր է իլեզուէ Ձերքեզաց: Սովորութիւնք սոցա իկերլիս, իզգեստս, իհիւրընկալութեան, եւս եւ բնաւորութիւնք նման են Ապազեղցոց, եւ մի ազգ համարին ընդ նոսա:

Ը.

*Ձերեզգի բնակեալք յայնկոյս Կուսպն զեւոյ .*

Իմիջոցի երկրին որ ձգի յԱնափայի ամրոցէն մինչեւ ցլեառն էլպրուզի, գտանին ժողովուրդք զանազանեալք յիրերաց անուամբք եւ զաւառօք, եւ իւրաքանչիւր ինոցունց ունի զհող զանտառս եւ զջուր: Ձերքեզք ընտրութիւն առնեն իմէջ տոհմից. ունին իշխանաւորս՝ զորս կոչեն *մրգա*, եւ ազնուականս՝ զորս կոչեն *հօգսկն*: Իսկ Ապագա Ձերքեզք ոչ ունին մրգայս, այլ միայն էօզտէնս: Իմէջ նոթխաշեցւոցն երեւելիքն են սորա. *Շուփակոյ* եւ *Ղրգեֆ*, *Ղուիծուֆ*: Իմէջ Նափշըխեցւոցն երեւելիքն են այսօքիկ, *Ապար*, *Շերհրոյիս*, *Նիւմերը* եւ *Չուխու*. Իմէջ Ապագեղցւոցն, *Նեզուդ եւ գիկի*, *Պեխուշ*, *Անցուիս*, *Ինեւուիս*, *Դաւուր* եւ *Ջանխար*:

Երեքին ժողովուրդքս այսօքիկ անհաշտք են ընդ Ռուսս, եւ են ինքնագլուխ. ոչ ունին իշխանաւորս, այլ միայն ազնուականս. եւ այն գերդաստան որ զօրաւոր է եւ բազմամիւ՝ նա ազնիւ է: Ազնուականք սոցա գրաւեալ ունին ընդ իշխանութեամբ իւրեանց զստրուկս, զաւուլս, զհողս եւ զջուրս:

Ոմանք ի ժողովուրդոց որ ունին մրգայս կամ իշխանս՝ հաշտ են ընդ Ռուսս, եւ ոմանք անհաշտ. հաշտ համարին *Պմիդուխեցիֆ*, որոց երեւելի մրգայք են սօքին. *Փշրմաֆ*, *Անցուիսֆ*, *Ղունչովֆ*, եւ *Ինդար*, որք են աստիճանաւորք Ռուսաց եւ առնուն զուօքիկ: Բնակին ի Քեքենայս ի վերայ Փշըշի գետակին: Քեքենայեցիք եւս ունին մրգայս, յորոց անուանիքն են *Ջեշուդ* եւ *Ախրաօօգ*. ունին եւ այսօքիկ էօզտէնս անուանիս. *Բսկիի* եւ *Պարուիս*: Պաթըր գերի մրգայ մի երեւելի յոյժ գնացեալ է ի տեսութիւն Կատարինէ կայսրըհեւոյն՝ ունելով միջնորդ զՅովհաննէս Աղայն Լազարեան, եւ ապա զօրօք Ռուսաց անցեալ յայնկոյս Կուսպն գետոյ՝ բազում մրգայս եւ էօզտէնս հպատակս արարեալ է տէրութեան Ռուսաց. որ եւ յետ բազում քաջութեանց սպանալ ի ժամանակս պատերազմի: Ի պատիւ սորա կայսրըհիին յետ մահուան սորա յղէ ժառանգաւոր ազգականացն պարգեւս, եւ ցայժմ եւս գոն յազ-

գականաց սորին անձինք պատուաւորք եւ աստիճանաւորք:

Բաց յայսմանէ են եւ Խրիմ երէյ եւ Թարխան, եւ իմէջ էօզտենից նոցա արժանայիշատակք են սորա. *Շումն օղլիֆ*, *Պժընաղլ* եւ *Փղընորուիս*: են եւ այլ ժողովուրդք կոչեցեալք *Գեւրգոյեցիֆ*, որք զօրաւորք էին յառաջ, այլ իսպանանիլ գլխաւոր մրգայից սոցա *Ճանկուրարի*, *Հարժուրոյլի Պօրթուխեանիս*, հնարիւք Ջաս զօրապետին այս ժողովուրդք ցրուեալք ընդ լեւինս տկարացան. յորոց ոմանք այժմ են հաշտք եւ ոմանք անհաշտ:

Հարուխայ ազգին գլխաւոր մրգայ է *Պարուիս Բերսանեան*, եւ է աստիճանաւոր. *Մոդոշ* ազգին *Պաղարաւոյլն*, եւ Պեսլենէյ ազգին՝ *Ղանուղն*:

Թ.

*Սովորութիւնք Ձերեզգաց ինխորդնկարտեան եւ ի հացկերոյքս:*

Գովելի սովորութիւն է իմէջ Ձերքեզաց պատուել յոյժ զհիւրս, զորս կոչեն *ղօնաղ*. զի ով որ եւ երթայցէ առ նոսա իջեւանել, իսկոյն ընդառաջ ելանէ տէր տանն, եւ հրաւիրեալ բազմեցուցանէ զնա ի պատուաւոր տեղոջ տանն, վառէ զկրակ, եւ որքան շատ արկցէ զփայտ՝ այնքան առաւել պատուոյ եւ սիրոյ նշան է: Եթէ հիւրն ունի ընդ իւր պարկս, ձի եւ այլ ինչ այնպիսիս, տայ զայնս զգուշութեամբ եւ անվնաս պահպանել մինչեւ ցօր զնաւոյ նորա: Տէր տանն ինքն այնպէս յոտին կացեալ սպաս հարկանէ նմա. կոչէ զգրացիս ի տես նորա, որք եկեալ որջունեալ եւ հարցանեն զպատճառ գալստեան նորա: Հիւրն եթէ զպակասութիւն ինչ ունի, յայտնէ տանուտեանն, եւ նա պարտի անխափան կատարել. եւ եթէ ուրեք կամիցի գնալ, պարտի տալ նմա զձիս, եթէ ունիցի. եւ եթէ ինքն եւս չունիցի՝ պարտի գտանել, եւ եթէ զձի ոչ կարացէ գտանել՝ անձամբ պարտի առաջնորդել իցանկացեալ տեղին:

Հիւրն որքան եւ կացցէ՝ պարտին պատուել զնա եւ կերակրել ըստ կարողութեան իւրեանց, եւ ինմանէ ոչ հեռանալ:

Յառաջ քան զհացկերոյթն սովորութիւն ունին ջուր արկանել, զծեռս լուանալ, եւ ապա բորբին զսեղանատախտական, զոր կոչեն յիւրեանց լեզու *անր*, զոր բարդեալ համարին իբառիցս *այ*, որ նշանակէ ձեռք, եւ *նը*՝ որ նշանակէ աջք, իբր զի աջք ինա հային, եւ ձեռք անտի առնուն զկերակուր :

Իտեղի հացի դնեն իվերայ սեղանատախտակին կերակրեղէն ինչ թանձր, զոր կոչեն *փասսա* : Կերակուրք նոցա լինին իմսոյ պատրաստեալք : Գնեն իսեղանն նաեւ զաղաջուր կամ զմածուն աղած : Վասն հիւրոյն պատուելի լինի՝ եթէ զենցնն զոչխար, եւ խարշեսցեն զայն ողջ, եւ այնպէս իվերայ սեղանատախտակին եղեալ բերցեն առ յարգելի հիւրն . զայս կերակուր կոչեն *պոս*, իսկ հասարակ Չերքեզք կոչեն *պրօնդազ* : Երկրորդ յարգելի կերակուր նոցա է *ֆերկեպժ*, որ է միս հաւու խորովեալ յիւղ եւ համեմեալ սոխով եւ պղպեղիւ : Բաց իսոցունց ունին եւ զայլ բազմատեսակ կերակուրս, զորս բերեն մի մի իվերայ սեղանատախտակին :

Հիւրն միայն պարտի բազմիւ իսեղան, եւ ոչ որ յընտանեաց համարձակի ձաշել ընդ նմա, բայց միայն եթէ իցեն այլ հիւրք հաւասարք նմա . իսկ հիւրոցն այնոցիկ չէ արժան ընդ նմա ուտել, այլ կանգնեալ յոտին սպասէ իւրաքանչիւրն՝ մինչեւ նա կերիցէ, եւ ապա նմա բերեն զկերակուրս, եւ այսպէս կարգաւ ամենեքեան վայելեն իկերակրոցն :

Սիրոյ նշան է եթէ հիւրն զպատառ մի փատա եւ կոտորակ մի միս շնորհեսցէ ծառայիցն . եւ ինքն հիւրն պարտի անպատճառ ձաշակել յամենայն կերակրոց զորս բերեն . իսկ տէր տանն որիշ արտաքոյ եւ իծածուկ ուտէ : Այնքան յարգոյ է առ նոսա հիւրն՝ զի բնաւ ոչ կարեն եւ ոչ կամին հրաժարել ընդունելոյ զնա, եւ եթէ աղքատ եւս իցէ՝ հնարս հնարի յարգել զիւրն հիւր . մինչեւ ցօր զնալոյն պատուէ կերակրովք, եւ անվրնաս պահպանէ զպարկս նորա :

Սակայն յայսմանէ յառաջ եկեալ է իՉերքեզս վատ սովորութիւն մի . քանզի եթէ վէճ ինչ պատահեսցի իմէջ ոմանց, եւ եթէ մին զմինն սպանցէ եւ փախուցեալ անկանիցի իտուն ո՛յր եւ իցէ, զերծանի . եւ եթէ ազգականք եւ բարեկամք ըսպանելոյն կամիցին զվրէժ մահուանն առնուլ, ոչ կարեն . քանզի այրն՝ յորոյ տունն փախեաւ եւ անկաւ մեղուցեալն՝ ոչ թոյլ տայ . այլ փրկէ ըզնա, եւ կամ զգին արեանն վճարէ եւ կամ հաշտեցուցանէ զնոսա մինչ ցվճարել տուժին . եւ եթէ տանուտէրն յոր ասպաւինեցաւ եւ յանցաւորն չունիցին կարողութիւն հատուցանելոյ զվճուեալ գին արեանն, յայնժամ տանուտէրն այն պարտաւորի տալ զյանցաւորն իծեռս տեառն արեան՝ որ զինչ եւ կամիցի առնել ընդ նա, սպանանել, իսեղալել իջուր եւ կամ ծառայեցուցանել :

ՀԱՆԴԷՍ ՕԾՄԱՆ

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՅԻՈՅՆ ՎԱՆԻՅ ՍՐԲՈՅ ԽԱԶԻՆ

Ո Ր Ի Ն Ո Ր Ն Ե Ա Խ Զ Ե Ի Ա Ն

Իրիմու Հայերը Քրիստոսի 1777 բուականն Նախիջեւան փոխադրելու ժամանակ քեպտեռն շատ նեղութիւն ու անտանելի չարքարանք քաշեցին, բայց քանի մի պատուաւոր եւ ազգասեր անձանց ձեռօք Ռուսաց Կատարինէ Բրազուհիէն՝ Ազախու մօտ Տօն գետոյն եզերքը իւրեանց բնակութիւնը հաստատելու համար՝ փառաւոր եւ հաստատուն պարգեւազիր ընդունեցան : Այն գեղեցիկ պարգեւազրոյն իրախուսանօքք քիջ ժամանակի մեջ մեծամեծ շի-

նուածքներ եւ այլ ներքին բարեկարգութիւններ ընկելով, մոռացան իրենց քաշած դառն վշտերը, եւ նեա գնեալ պիւճացան քէ իրենց ազգանուէր ձեռնտուութեամբք եւ քէ աւկանաւոր հայրենասեր անձանց օգնականութեամբն ու ջանասեր հոգատարութեամբք, որ զոգցես իրենց կեանքը զօնելու ջափ ձեռք զարկած են հոյակապ շինուածքներ ու նարկաւոր եւ պիտանի զարդիւր կանգնել քաղաքիս փառաւորութեան եւ մեր նախնի Հայկազանց յաւերժական յի-